

եւ մարդկութեան պատմութեան ընկերացած շարք մը աստուածային միջամտութեանց և յայտնութեանց գաղափարը։ Ումանք կ'ընդունին, արդարեւ, զարգացում մը՝ աշխարհի պատմութեան և մարդկային գիտակցութեան մէջ, եւ կ'ընդունին թէ այդ յառաջդիմութիւնը համաձայն է անտեսանելի Արարչին դիտաւորութեան, բայց չեն ընդունիր որ նո որ և է կերպով միջամտուս կ'ըլլայ անոր։ Այդ յառաջդիմութիւնը կատարուելու համար, կը խորհին անոնք, բաւական է գործազրել միայն այն բնական կարողութիւնները, որոնցմազ Աստուած սկիզբէն օժտած է զմեզ։ ինչպէս, բանականութիւնը, զիտակցութիւնը եւ կամքը։ Այս ձիրքերուն չնորհիւ, մարդը կոչուած է ինքնարերաբար յառաջդիմել, Բնական կերպով մը իր ծանօթութիւնները կ'աճին, իր բարոյական ծանօթոյքները կը զտուին, կամքը կ'ուղղուի, ու յառաջդիմութիւնը կը կատարուի ինքնիրեն, առանց որ ատոր համար աստուածային ուղղակի միջամտութեան պէտք ըլլայ։

Ումանք կը զիջանին աստուածային որոշ գործակցութեան մը հարկին, բայց այս վերին գործակցութիւնը յարակից և զուտ ներքին բան մը կը համարին։ Կը մտածեն թէ անսահման Հոգին մարդկային հոգին կը պահէ և կը մզէ իր յառաջդիմութիւններուն մէջ, հետդիեսէ անոր մէջ բազրոցներով սերմերը ճշմարտութեան և սըրբութեան, զորս կանխաւ զրած է անոր մէջ, ու միեւնոյն ատեն ուղղելով արտաքին գէպքերը, անոնց գործակցել տալու համար մարդկութեան իմացական ու բարոյական զարգացումին։

Տարունակելի

Կ. Ա. Մ.



Ա. Կ Ի Կ Ր Ե Վ Ի Թ Ո Ւ Վ Ո Ւ

ԱՌ ԿԱՍՏԱՆԴ ԿԱՅՍԻ

Անոնց համար՝ որ կը փափարին աշխարհաբարի վերածուած ծեւով ունենալ երեւման Խաչին Կիրակիին կարդացուած Կիւրեղ եպիսկոպոսին թուղթն առ Կոստանդ կայսրն Ներկայ կը դրուի հոս ի դիւրութիւն։

Աստուածասէր և բարեպաշտ կոստանդ օգոստաբառ թագաւորին՝ Երուսաղէմի Կիւրեղ Եպիսկոպոսէն ողջոյն խնդալից։

Վայելուչ է որ ես քեզի ուղղեմ և գուն ընդունիս այս առաջին համակը զոր Երուսաղէմէն կը գրեմ Քու աստուածասէր թագաւորութեանդ։ Եռազմական խօսքերով չէ որ մեցուած է ան, այլ աստուածատեսական իրողութեան մը ազդաբարութեամբ։ Ֆեղիցիկ շարադրութիւն և ճարտասանական իմաստներն չէ որ կը պարունակէ ան, այլ սուրբ աւետարանիներէն կանխամանյուած և վկայուած բաներու ճշմարտութիւնը։

Շատեր իրենց ունեցած պէսպէս թանկագին և շուշուռն քարերով կազմուած սոկեհուռ պըսակներով կը փառաւորեն քու պատուական գըլուխդ։ Խակ մենք ոչ թէ երկրէն հանոււած բաներով կ'ուղինք պահել զքեզ, վասնդի երկրաւոր ընծայաբերութները երկիրը միայն կ'ունենան իրենց նպատակ, այլ քու աստուածասէր թագաւորութեանդ օրով հոս Երուսաղէմի մէջ տեղի ունեցած աստուածային զօրութեան գործերը կը փութանք իմացնել քու բարեպաշտութեանդ։ Ոչ թէ՝ սրպէսպի անդիտութենէ աստուածագիտութեան գաս— ինչու որ գուն արդէն քու բարեպաշտութեամբ ուրիշներուն կը սորցիցնես այդ մասին — այլ սրպէսպի քու զիտացած բաներուդ մէջ աւելի հաստութուիս, և քու թագաւորութեանդ նախկին վիճակը յիշելով երկնային պատկներով պատոււիս Աստուածէ, եւ սորցիս ամենալիթագաւառը Աստուած՝ իրեն վայելուչ շնորհակալութիւն մատուցանել, և, թշնամիներուդ վրայ մէծամեծ յաղթութիւններով քաշալերուած, Աստուածոյ իրապէս սիրելի ընծայես քու թագաւորութիւնդ։

Ասո՞ր համար է որ Տէրը քու օրովդ ալ ահա հրաշքներ կը գործէ։ Վասնդի, ինչպէս որ քու աստուածասէր և երջանկայիշատակ հօրդ։ Կոստանդիանոսի ատեն, Աստուածոյ շնորհիւ Երուսաղէմի մէջ գտնուեցաւ փրկարար խաչապայար, ու սուրբ տեղերը իրենց մէջ ծածկուած այն սրբութիւնը զարգեւեցին անոր որ սրտագին բարեպաշտութեամբ վնտուեց զայն, նոյնպէս, քու օրովդ ալ, ո՛վ ամենաբարեպաշտ Տէր թագաւոր, Աստուածոյ երկիւլովը լիցուած այն հին բարեպաշտութիւնը նորոգուած ըլլալով։ այս անդամ առկայն ոչ թէ երկրի՝ այլ երկնքի վրայ տեսնուեցաւ հրաշքը, ու մեր Տէր Ցիսու-

Քրիստոս Փրկչին եւ Աստուծոյ միածին որդուոյն լուսանշանը խաչը, որ մահուան դէմ յաղթութեան խորհրդանշանն է, ճառագայթափայլ երեցաւ Երուսաղէմի վրայ: Որովհետեւ Գէնտէկաստէի այսինքն Յինանց օրերուն, օրուան ժամը երեքին, ամենայաղթ խաչը, յոյսով ձեւացած, երկնքի վրայ, սուրբ Գողգոթայէն մինչև Զիթենեաց սուրբ եւըլ երկար կը տեսնուէր ցոլացիկ: Ոչ թէ միայն մէկ երկու հոգիներու երեւցաւ անիկա, այլ ամբողջ սուրբ քաղաքի ժողովուրդին: ոչ թէ վաղանցուկ կերպով և առաջօք տեսիլի պէս, այլ երկար ատեն տեսնուելով երկնքի վրայ, ու իր բոցաճանանչ վայլումովը արեւուն ճառագայթներուն յաղթելով, վասնզի ինք պիտի յաղթահարուէր անոնցմէ, եթէ արեգակէն աւելի զօրաւոր չը ցուցնէր իր ճառագայթները: Այնպէս որ ամէնքը ոռ հասարակ, սուրբ քաղաքին ամբողջ բազմութիւնը, տղաքներ ու ձերեր, այլեր ու կիներ, և ամէն հասակի պատկանողներ, նոյնիսկ ազդիկներ, բնիկներ եւ օտարներ, քրիստոնեաններ և ուրիշ տեղեր եկած ազգեր, ամէնքն ալ աստուածատեսութեան սուրբ երկիւլով և ուրախութեամբ համակռած, սուրբ Եկեղեցին վազելով, կարծես մէկ բրանտով՝ Աստուծոյ սիրագործ Միածին Որդին կ'օրհնարանէին: Ու այսպէս, փորձառարար և իրապէս տպացուցեցաւ թէ քրիստոնէից ամենաբարեպաշտ հաւատքը, ոչ թէ իմաստասիրական վաստերով՝ այլ նաև սուրբ հոգիին զօրութեամբն ու յայտնութեամբը կը հաստատուի, ոչ միայն մարդոցմէ կը պատուուի, այլ նաև երկնքին՝ Աստուծմէ կը վկայուի:

Այդ, որովհետեւ մինք Երուսաղէմարնակներս այդ սքանչելիքը ոչ թէ ուրիշներէն լսեցինք այլ մեր աչքերովը տեսանք, թագաւորաց թագաւոր Աստուծոյ եւ իր Միածին Որդիին մատուցինք՝ պատշաճ կերպով՝ մեր չնորդակալութեան երկրպագութիւնը, եւ տակաւին պիտի մատուցանիք: Զեր աստուածասէր թագաւորութեան համար ևս սուրբ տեղեցաց մէջ հանդիսաւոր ազօթքներ ըրբնք և գեռ պիտի ընենք: Եւ որովհետեւ արժանի էր որ այս երկնային աստուածատեսութեան համար լուսեթիւն չպահէինք, և աւետէինք զայն ձեր աստուածասէր բարեպաշտութեան, այս պատճառաւ փութացի ահա զբելու այս գիրս: Արդէսպի քու յառաջադրոյն արդէն ունեցած հաւատքիդ հաւատքիւն եւ բարի հիման վրայ — որ Աստուծմէ քեզի տրուած զիտութիւնն է —, Յիսուս Քրիստոսով աւելի հաստատուն կերպով չինուած յոյսն ալ լընդունելով՝ քաջալերուիս, և ամէն առաքինական սովորութիւններով տօգորուած, խաչին յաղթութեան նշանը քեզի զօրակիդ ունենաս՝ իրրե Աստուծ, և պարծանաց պարծանք համարիս զայն քեզի, քեզի հետ ունենալով երկինքը երեցած նշանը, որուն ձեւը մարդոց ցոյց տուած ատեն կարծես երկինք ինքն իսկ պանձաց:

Բայց պէտք է գիտնալ, ո՞վ աստուածասէր թագաւոր, թէ այս հաշքը մարգարէներէն նախագուշակուած և աւետարաններուն մէջ աւան-

դուած յիուսուի սուրբ բառերովը արդէն նկարագրուած իրողութիւն մըն է, որ այս անգամ կատարուեցաւ, եւ անչուշտ ապագային ալ պիտի կատարուի յաճախի Վասնզի, Փրկիչը, Մատթէոսի Աւետարանին մէջ հանդերձաւ իրաց գիտութիւնը իր երջանիկ աշակերտներուն պարզեած ատեն, անոնց և իրենց հետ եղողներուն խօսելով յայտնազէս նախաճայնելով կ'ըսէք: «Եւ յայնժամ երեւեցի նշան սորգույ մարզոյ յերկինուս: Եթէ բանաս աւետարանի աստուածային գիրը քայլութիւնները այսոնի տարածուց վկայութիւնները: Բայց սըրտագինն էր վագաքիմ որ ամէն բանէ առաջ հոգեանդն մատգրութեամբ նայիս մեր Փրկչէն յառաջաճայնուածներուն մասին հոն գրուածներուն վրայ: Հակառակ ազգեցութիւններէ չտարուելու համար, երկիւղած զգուշութեամբ պէտք է կարդալ զանոնք:

Այս իմ անդրանիկ նամակս, ո՞վ աստուածասէր թագաւոր, Երուսաղէմէն քեզի զրկելով, իրրեւ հարազատ և ամենաբարեպաշտ մտերիմի մը կը խօսիմ քեզի, և իրրեւ մեզի հետ երկրպագովի Աստուծին Որդւայն և մեր Փրկչին, որ, ըստ աւետարանական աւանդութեան, Երուսաղէմի մէջ կատարեց իր գրկութեան մատակարարութիւնը: Որ այստեղ ոտնակոխ ըրաւմար, եւ իր պատուական արիւնովը չնչեց եւ սրբեց մարդոց մեղքը, և իրր Աստուծած, կեանք անապականութիւն եւ հոգեւոր եւ երկնային չնորհք պարզեւեց բոլոր իրեն հաւատացողներուն:

Ամենաթագաւոր Տէրը, որ տուիչ է ամէն կերպ բարութեանց, թող պահպանէ զքեզ զօրութեամբ և չնորհօք, և ա'լ աւելի մեծամեծ բարեպաշտութեան գեղեցիկ գործերով, և զարդարէ թագաւորական հարազատ թագը՝ զաւակներու բազմացումով, եւ, ի պարձանս քրիստոնէից եւ համայն աշխարհի, երկար եւ բազում տարիներու խաղաղութեամբ պահէ զքեզ ամերջ ընտանիքով: Եւ ամէն մասամբ զքեզ ամբողջ ընտանիքով: Եւ ամէն մասամբ զքեզ բարեպահով վարքով, Նկեղեցիներու հանդէպ քաղցրութեամբ, և կայսերական իշխանութեան վայելուչ մարդասիրութեամբ, և առատապարգեւ բարեպաշտութեամբ, երկարամեայ անդորրութեամբ, ամենուն չնորհէ զձեղ ամբողջ տունովի հանդերձ, ո՞վ աստուածասէր և օգոստափառ թագաւոր. Ո՞զ ևր Աստուծով:

